

ՊԵՏՐԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆՆԵՐԸ

ՀԵԼԼԵՆ ԵՒ ԵՐԱՅԱԿԱՆ

ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Դանիէլ Մարգարէի Գիրքը, կը ներկայացնէ այսպիսի պատմութեան փիլիսոփայութիւն մը: Այս Գիրքին մէջ մենք կը տեսնենք թէ մարդկութիւնը պրօցէսի մը մէջ է և կը միտի դէպի որոշ նպատակ մը: Դանիէլի մեկնութիւնը նաբուզոդոնոսորի երազին, կը ներկայացնէ առաջին փորձը մարդկային պատմութեան մէջ, «պատմութեան» ծրագիր մը մշակելու. — փորձ մը որ աւելի վերջը պիտի կրկնուէր և պիտի զարգանար Քրիստոնէական փիլիսոփայութեան մէջ: Երեմիա Մարգարէի, պատմութեան մասին ունեցած տեսակէտը գունաւորուած է իր այն հաւատքովը թէ Աստուած պատժեց իր ժողովուրդը: Ան կը սիրէր զՆաբուզոդոնոսոր իբրև «Աստուծոյ Ձեռքին մէջ խարազան»: Հրեայ հասկացողութեան մարգարէական այս նկարագիրը հետագային կազմաւորեց պատմութեան փիլիսոփայութիւնը: Հելլեն աշխարհը բաւականացած էր դաշնուոր Տիեզերքի մը հայեցողութեամբ. բայց այս մէկը ծանօթ չէր Հրեաներուն որոնց բաժին էր ինկած յայտնաբերելու մարդկային ճակատագրականութեան պատմական տրաման. — Տրամ մը որ մեծ դէպք մը պիտի արձանագրէր Հրեայ, ինչպէս նաև հանուր մարդկութեան ճակատագրին վրայ: Ատրիկա Մեսիական Գաղափարն էր, մեկին՝ Հրեայ ժողովուրդին:

Պիտի ուզէի այս տեսակէտը ապացուցող քանի մը բաղդատութիւններ մէջըրել: Ի՞նչպէս եղաւ որ Յոյները, որոնք վերբերին մարդկային Ոգին մեծ յայտնութիւնները, կարող չեղան յղանալու պատմութեան գաղափարը: Պարզապէս որովհետև Հելլեն աշխարհը ազատութեան հասկացողութիւնը չունէր: Ոչ Յոյն կրօնքը և ոչ ալ Յոյն փիլիսոփայութիւնը ի յայտ բերաւ լման Ազատութեան sense-ը: Ճակատագրին ենթարկուած Հելլեն ոգին մտնէր caractéristique երևոյթն է: Ատրիկա

անոր համար որ՝ Յոյները միշտ ալ, աւելի Ձեռն է որ նշանակութիւն կուտային քան թէ Խորքին: Արուեստի, փիլիսոփայութեան, ինչպէս նաև Հելլեն կեանքի ամէն մարդի մէջ ձևական կատարելութեան օրէնքները գերիշխող էին նիւթի և պարունակութեան վրայ, ներփակելով ոչ-բանական մօթիֆը մարդկային կեանքին:

Արդ՝ այս ոչ բանական սկզբունքը ազատութեան հետ նոյնիմաստ է գրեթէ, ինչպէս որ յետոյ Ֆորմիւլի վերածուեցաւ Քրիստոնէութեան կողմէ: Քրիստոնէայաշխարհը Խորքին աւելի նշանակութիւն ընծայեց քան թէ Ձեռն: Քրիստոնէութիւնն էր որ մարդկային ազատութեան ոչ-բանական սկզբունքը, ինչպէս նաև ստեղծագործ անհատը երևան բերաւ, առանց որուն պատմութեան պրօցէսը անկարելի է: Մինչ Հըրեայ հասկացողութիւնը, պատմական պրօցէսը կ'ապահովէր մարդկութեան, միւսը, բարին և չարին զիտութիւնը կը բերէր: Որովհետև, պատմութիւն գոյութիւն չի կրնար ունենալ առանց չարին ազատութեան որ իր սկիզբը ունի մարդկային ծնունդէն: Առանց այս պայմաններուն աշխարհ մը պիտի անսկիզբ ըլլար, կատարելին ձգտող, Աստուծոյ անթերի թագաւորութիւնը, կատարել Տիեզերք մը Բարին և Գեղեցիկին Ձեռն մէջ: Բայց աշխարհի պատմութիւնը իր ծնունդը չըրաւ այսպիսի կատարելութեան մը մէջ: Այս է «Պատմական Պրօցէս» յղացքին ետև եղող գաղափարը: Գաղափար մը, որ չէր կրնար յառաջ եկած ըլլալ Հելլեն հասկացողութեաննէն, որ առաւելաբար Տիեզերական կատարելութեան ձգտող մըն էր:

Արիական հասկացողութիւնը, աւելի Հնդկական մշակոյթին կը մօտենայ քան թէ Հելլենականին: Կարելի է ըսել որ Հնդկական ճակատագրականութիւնը և հասկացողութիւնը ամենէն աւելի ոչ-պատմականներն են: Իրենց ամէնէն խորունկ էլէմանները չեն մերձեցուած պատմութեան: Անոնք պատմութեան մասին գաղափար չունէին: Իրենց ոգեկան կեանքը կը թուէր ըլլալ անհատական բան մը, անհատական ոգեկան ճակատագրականութիւն մը, որուն խորքին մէջ Աստուածութիւնը կը յայտնակերպուի մասնաւոր ձևով մը որ կ'անդրանցնի պատմական ճակատագրականութիւնը:

Հնդիկ ոգին պատմականն ու բնագանցականը կը դէմյանդիմանէ: Այս երկուքը միութեան մը բերելու իրենց անկարողութիւնը, առաջնորդեց զիրենք, պատմութիւնը յղանալու իրրև երևոյթներու պարզ, արտաքին շարայարութիւն մը, զուրկ՝ ներքին իմաստէ, նշանակութենէ: Հոս ուրեմն կը տեսնենք թէ պատմութիւնը նոյնիմաստ կ'ըլլայ, արտաքին փորձառական աշխարհին հետ, իրականութեան հիմնական կարգ մը, զորս կարևոր է տիրանալ որպէսզի հազորդակցինք բնագանցական էոյթին հետ աւելի բարձր աշխարհի մը, որ Ազիին զըրոշմը կը կրէ:

Այսպէս է ուրեմն Արիական Մօնիզմը, զորս մենք սովորաբար կը գտնենք ընդդէմ Հրեայ և Քրիստոնեայ հասկացողութեանց երկուութեան:

Առաջին անգամ Հրեայ ժողովուրդը պատմութիւնը իմաստասիրելու փափաքը ունեցաւ: Բայց Քրիստոնեայ աշխարհին վերապահուած էր փառքը հաստատելու համար իրաւ պատմութեան փրիլիսոփայութիւն մը, իրրև մասնաւոր ոգեկանութիւն և աշխարհահայեացք (weltanschauung): Քրիստոնէութիւնը Հելլենականն ու Երբայականը միախառնեց և տիրացաւ պատմականի մասնաւոր ներհայեցողութեան մը (intuition) որը սուրացուած էր գասական և նոյնիսկ Հրեայ մշակոյթներուն:

Պատմութիւնը և իր յղացքը կարելի են միայն երբ աշխարհի պրօցէսը կ'ըմբռնուի իրրև քաոսային բան մը: Պատմութեան քաոսային (catastrophique) մեկնութիւնը կ'առաջադրէ կեդրոնական իրականութիւն մը. — Աստուածային յայտնութիւնը, որուն միջոցաւ ներքինը կ'արտաքնանայ, և ոգին կը մարմնաւորի: Այսպիսի հասկացողութիւն մը ծանօթ էր Յոյներուն և նոյնիսկ խորապէս ոգեպաշտ Հնդիկներուն, որոնք նախազգացումը չունեցան պատմութեան մէջ մեծ և կեդրոնական դէպքի մը: Քրիստոնէութեամբ, ազատութեան յղացքը եկաւ մարդոց, զորս անտեսուած էր Հելլեն աշխարհէն բայց որ անհրաժեշտ էր կառուցանելու պատմութիւնը և իր փրիլիսոփայութիւնը: Անկարելի է պատմութիւնը իմանալ, առանց ազատութեան այսպիսի հասկացողութեան մը, որ կը կեդրոնացնէ պատմութեան վրայ իր

տրամադրի և եղերական նկարագրերը. — եղերականութիւնը չարին և մթութեան, Յաւիտենականն ու ժամանակաւորը կը համագոյակցին Քրիստոնէական հասկացողութեան մէջ փոխադարձ մասնակցութեամբ, մինչ Յոյները ժամանակի ընթացքը իրրև շրջանակ զիտէին. Քրիստոնէութիւնը անցաւ շրջանակային գաղափարէն, գտնու պատմական նպատակ մը: Անիկա ներմուծեց Տինամիզմի գաղափարը և ազատագրող սկզբունքը որ արձակեց փոթորկայոյզ և ընդդէմ պատմութիւնը Արևմտեան Ժողովուրդներու:

Պատմութիւնը երկու մեծ էլէմաններ կ'առնչէ, — ստեղծագործողն ու պահպանողականը: Պատմական պրօցէսը կարելի չըլլար առանց այս միաւորման:

«Պահպանողական էլէման» յղացքով ըսել կ'ուզուի, ոգեկան անցեալին հետ հազորդակցութիւն մը, ներքին աւանդութիւն մը, և անցեալի ժառանգութենէն ընկալչութիւն մը: Բայց պատմութիւնը անվիճելիօրէն կը պահանջէ Տինամիք-ըմտեղծագործ էլէման մը և ինքնակատարելագործման նպատակ մը: Այսպէսով ըստեղծագործ սկզբունքը կը համագոյակցի ներքին կապի մը հետ և խորապէս կը հազորդուի անցեալով: Այս երկուքէն որևէ մէկուն պակասը չի վաւերականացնէր պատմութեան առաջադրութիւնը:

Չուտ և վերացական պահպանողականութիւնը հակապատմական է, քանի որ անիկա արդէն իսկ իրագործուածը կը պահպանէ: Այսպիսի իմացք մը պատմութիւնը անկարելի կ'ընէ: Միւս կողմէ անցեալի հետ կապ մը պահել, կը նշանակէ ստեղծագործ Տինամիզմ ունենալ, անցեալէն եկող կտակներուն հաւատարիմ ըլլալ, և մեր պապերուն ստեղծագործ և Տինամիք կեանքին հաղորդ ըլլալ: Կապ մը հետեւաբար մեր նախնեաց հետ, մեր հայրենիքին հետ, և վերջապէս այն բոլորին հետ որոնք նուիրականացած են, ստեղծագործ և Տինամիք պրօցէս մըն է, որ կը նայի դէպի ապագան, կատարելութեան տանելով նոր կեանք մը նոր աշխարհի մը մէջ: Այս պրօցէսը կը պատահի յաւիտենութեան մէջ. և միացումը՝ յաւիտենական կեանքին մէջ կը կատարելագործէ ինքզինք, տեսակ մը մը, պատմական, ստեղծագործ, և վեր-

ՔՆՆԱԳԱՏԱԿԱՆ

**ՖՐԱՆՍԱԿԱՆ ՔՆՆԱԳԱՏՈՒԹԵԱՆ
ԵՐԵՔ ՍԻՒՆԵՐԸ**

ջապէս Տինամիք շարժամար: Այսպիսի յը-
ղացք մը կը միաւորէ ժամանակաւորն ու
յաւիտենականը, պատմականն ու բնագան-
ցականը, այն որ ներկայ է պատմութեան
ֆիզիք իրականութիւններուն մէջ, և այն
որ վերջապէս կը յայտնակերպուի ոգեկան
իրականութեան ամենախորունկին մէջ, ու
կ'օգնէ զօգելու երկրային ու երկնային
պատմութիւնները:

Բայց, ինչ կը նշանակէ «երկնային
Պատմութիւն» յղացքը: Ոգեկան կեանքի
ներքին ծալքերուն մէջ, կը բնակի նախա-
ճակատագրականութիւնը, որ կը յայտնա-
կերպէ ինքզինք երկրային կեանքին մէջ:
Երկնային այս նախերգանքը նմանիմաստ է
Goethe-ի Faust-ին: Faust-ի ճակատագիրը
Մարգուն ճակատագիրն է, ու այս երկնա-
յին նախերգանքը կը կանխորոշէ մարդկու-
թեան երկրային ճակատագիրը: Պատմու-
թեան փիլիսոփայութիւնը պարտի, պատ-
մութեան բնագանցականը ըլլալ: Վասնզի
անիկա իր ծնունդը ունի այն երկնային
նախերգանքին մէջ զորս կը կանխորոշէ
պատմական ճակատագրականութիւնները
ներքին ոգեկան պատմութեան յայտնա-
կերպման մէջ, որովհետեւ երկինքը մեր
ներքին ոգեկան երկինքն է: Հոս է որ կը
զտենք այն իրաւ կապը պատմականին և
բնագանցականին միջև ուր ես կը տեսնեմ
էն խորունկ նշանակութիւնը իւրաքանչիւր
Քրիստոնեայ պատմութեան փիլիսոփայու-
թեան: Անիկա կ'անդրանցնի հերձուքներու
և զաղափարաց զուգահեռականութիւննե-
րուն, ապահովելով առաւելագոյն միացում
մը, մէկը միւսին մէջ հեղուով, խորհրդաւոր
այլակերպում մը կը յառաջացնէ, երկնա-
յինին և երկրայինին, բնագանցականին և
պատմականին միջև, արտաքնացնելով ներ-
քինը:

Ն.ԻՔՕԼԱ ՊԷՐՏԻԱԷՎ. Թրգմ.
ԶԱԻՆ ԱԲՂ. ՉԻՆՉԻՆԵԱՆ
(Վերը)



Ուրեմն, ծայր աստիճան դժուար է հե-
տեւիլ իմացականութեան: Աւելին. տեղին
չէ ան միշտ և ամենուրեք, և վերջապէս,
սեպհական կարծուած իր կալուածին մէջ,
անոր օգտագործումը ամբողջապէս հաճոյքէ
զերծ է: Որովհետեւ այն որ միշտ կը դատէ,
երբեք չվայելեր և քննադատութիւնը կը
դառնայ, իր ձեռքերուն մէջ, բռնազրօսիկ
և կարծր բան մը, փոխանակ ըլլալու «պար-
զապէս արուեստը վայելելու» զիրքերը, և
հարստացնելու ու նրբացնելու անոնցմով
իր զգայութիւնները»: Պիւնըթիէրի քըն-
նադատութիւնը «զաղափարաբանութիւն
մըն է միայն», և ան «կ'արտաքսէ զրեթէ
ամբողջովին հեշտանքը որ կը ծնի շփումէն
լման, պարզ և իրր լքեալ, արուեստի եր-
կին հետ ... դժուար հրաժարում երեւու-
թական ... »:

Ա.Ֆրանս, իր կարգին, կը պահանջէ,
ի նպատակ հեշտասէր և քմայքոտ քննադա-
տութեան, որ չի յաւակնիր իմացականու-
թիւն դնել ամէն տեղ, առանց այդ պատ-
ճառաւ զազրելու հաճելի ըլլալէ, և ընդ-
հակառակը: Եւ կ'ուզէ իր սարսափելի հա-
կառակորդին սա աղաչանքը՝ հեղանակն ու
դաւաճան՝ «բայց չի՞ կրնար ներել անմեղ
մտքի մը խառնուիլ արուեստի բաներուն,
նուազ խոստովեամբ և շարունակականու-
թեամբ (բաներ որ ինքն ալ չունի), և կի-
բարկել նուազ իմացականութիւն, մանա-
ւանդ նուազ տրամաբանութիւն. չի՞ կրնար
ներել պահելու՝ քննադատութեան մէջ,
զրոյցի ընտանեկան թոնը և պտոյտի թեթե-
քայլը, կենալու՝ ուր հաճելի է, և ընել
երբեմն խոստովանութիւններ, հետեւիլ
իր ճաշակին, իր քմայքներուն և նոյնիսկ
քմահաճոյքին, ըլլալու պայմանաւ միշտ
իրաւ, անկեղծ և բարեացակամ, չզիտնա-
լու և չբացատրելու ամէն բան. հաւատա-
լու՝ անդամանելի զանազանութեան զա-
ղափարներու և զգացումներու, և խօսելու
հաճոյքով սիրելի բաներէ»: